

# ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

## ՄԱՐԿՈՍ ՊԱՏԿԵՐԱՅԱՆ

(1651 – 1676)

Ժէ. Դարու երրորդ քառորդին կ. Պոլսոյ մէջ նշանաւոր մանրանկարիչ մըն էր Մարկոս, որ ժնդհանրապէս կը յիշուի իբրև ծաղկաբար կամ պատկերահան։ Հայրը կը կոչուէք Բարազամ։ Մարկոս ամուսնացեալ էր, և իր որդին Գարրիէլ Դափիր հետևեցաւ Հօրենական արուեստին, և իր կարգին հանգիսացաւ անուանի նկարիչ մը։

Մազկարար Մարկոս ծնած է Ժէ. Դարու սկիզբները։ Իր կեանքի նախնական շրջանին մասին տեղեկութիւններ ի յայտ չեն եկած։ Երեմիա Զէլէպին իր Օրագութեան մէջ կը պատմէ թէ Մարկոսը, 1656ին, մասնակից եղած է այն գաւաղիք ձեռնարկին, որուն նպատակն էր կախարդական միջոցով մը մեռցնել Եղիազար Վարդապետը (Էջ 154)։

Դաստղութեան յայտնուելէն ետք երբ դաւադիրներու պետք պատիժ իր սպանայ Մարկոսին, աս կը փութայ երթալ Պուրսա՝ եղածները պատմելու Աստուածատուր Վարդապետին (Էջ 159, ապրիլ 21)։ կը վերադառնայ կ. Պուրիս մայիսի 8ին (Էջ 172)։

Նկարիչ Մարկոսի մասին իր բարձր գովեստին հետ, ոչ փաղաքական տողեր արձանագրած է Մարտիրոս Վրդ. Ղրիմեցի, իր Աստուածաշունչին մէջ (Զեռ. Ս. Յ. թիւ 2561)։

Ժիսկ նկարող սորին, զարմանալիք և անհաս արհեստաւորն Մարկոս, որ էր ի նոյն քաղաքէն Կոստանդնուպոլիսոյ, բայց յոյժ ստասաց և խարուսիկ, և իրու անյագ տորուկ եկեր զամենայն զեկանո իմ, և ոչ ասաց շատ, ըստ առակաւորն բանի իմաստնոյնք։ — Հմմտ։ Ցուցակ Զեռադրաց Անկիրիոյ, Բ. Ա. Կրղ. Կիւլէնքրեան, Անթէլիսա, 1957, Էջ 439-440։

Մազկարար Մարկոս կը վախճանի 1676ին, կ. Պոլսոյ մէջ, և կը թաղումի Պալըգիլիք Հայոց Գերեզմանատունը։ Տապանաքարին վրայ արձանագրուած է։

Դամբարանս գեղազարդեալ,  
 որդի Բարազամի կոչեալ  
 ծաղկաբար Մարկոսն աստ եղեալ,  
 Հայր մեղայիւ ոս տացեալ.  
 թվին Խձին (1676)։

— Տես Հայաստանի Կոչնակ, 1955, Էջ 729-730, Գ. Բամպուքճեան։

Մազկարար Մարկոսի ծաղկած և նկարազարդած ձեռագիրներէն կըրնանք յիշել հետեւալները։ Ժամանակաբարական կարգով։

1. — Աւետարան, գրուած կ. Պոլսա, 1651ին, Լեհցի Տիրացու Յակով Կրչէ ձեռքով, Կեսարացի Խաչատուր Երէցի համար։ Նկարազարդած է Մարկոս ծաղկաբար։ — Զեռ. Ս. Յ. թիւ 1970։

2.—Աստուածաշնչն, օրինակուած 1654-1660 տարիներուն, Կ. Պոլսոյ մէջ, Ակնեցի Թամուր գրչի ձեռքով, Երեմիա Զէլէպիի մօրեղօր մահաւախ Ամբակումի պատուէրով, և վայելում Յակոբայ կաթողիկոսի: Մաղկած է Մարկոս պատերահան:— Զեռ. Երևանի, թիւ 348:

3.—Աստուածաշնչն, օրինակուած է Կ. Պոլսոյ մէջ, 1654-1661 թուականներուն, գրչութեամբ Մելիսոն Երէցի, Եղիայի և Ազարիայի, Ղրիմեցի Մարտիրոս Վարդապետի համար: Նկարազարդումը կատարած է Մարկոս պատկերահան: Զմեռնային նաւարեկութեան մը պատճառաւ գիրքը կը Պատի և ծաղիկներուն ու զարդերուն մէկ մասը աւրուելով կը Պատեղնայ: Ղրիմեցին քանի մը տարի ետք կը դիմէ Մարկոս նկարչին և վերստին նորոգել կուտայ եղծուած խորաններն ու ծաղիկները: Ստացողին ընդարձակ յիշատակարանը կը կրէ 1670 թուականը, ուր ցաւած սրտով կը պատմէ Ղրիմեցին իր տասնեւ գեցամեայ վշտակրութիւնը:— Զեռ. Ս. Յ. թ. 2561:

4.—Մեկնաւրին Երգոց Երգոյն Գրիգորի Նարեկացւոյ, ընդորինակուած Յովհաննէս Երէցի ձեռքով, 1657ին, Կ. Պոլսոյ մէջ, Սարգիս Արեղայի համար: Նկարները գծած է պատկերահան Մարկոս:— Զեռ. Ս. Յ. թ. 1552:

5.—Ամետարան, գրած և ծաղկած է Կ. Պոլսոյ մէջ, 1671ին, Վանեցի խոշայ Պողոսի համար, ստանալով 200 զաշ:— Զեռ. Վենետիկի, թիւ 1987. Բազմապէպ, 1950, էջ 277-278:

6.—Աստուածաշնչն, օրինակուած Կ. Պոլսոյ մէջ, 1676(?)ին, Թէքիրտաղցի Մարդիսի համար: Գրիչ՝ Նահապետ Ռւրֆայեցի?: Մաղկումը՝ մասսամբ Մարկոս պատկերահանի ձեռքով:— Զեռ. Երևանի, թիւ 349:

7.—Խորիրդատեստր, օրինակուած Տիրատուր գրչի ձեռքով, Կ. Պոլսոյ մէջ: Պատկերազարդող՝ Մարկոս պատկերահան:— Զեռ. Ս. Յ. թ. 2275:

8.—Խորիրդատեստր, օրինակուած Տիրատուր գրչի ձեռքով, Կ. Պոլսոյ մէջ, Խաչատուր Երէցի համար: Մաղկող՝ Մարկոս պատկերահան:— Զեռ. Ս. Յ. թ. 2289

Այս երկու վերջիններուն թուականները չեն նշանակուած. յայտնի չէ թէ իր մահէն քանի տարի առաջ նկարազարդած է զանոնք:

Ն. ԱՐԹ. ՄՈՎԱԿԱՆ

